



ԲԱՇԳԱՌԱՎԱԿԻՊ

Զ. ՏԱՐԻ. ԹԻՒ 22.

1848

ՆՈՅԵՄԲՐԻ 15.

ԲԱՐԱՑԱԿԱՆ

ՀՈՒՖԱՐՏՈՍ ԲԱՐԵՄԻՏ

Համ

Փուլաշտն և խելացի պնդեսութիւն :

Ահաստան և ուշադրութիւնը շատ օգուտներ ունին, բայց մարդս իր գործոց յառաջադիմութեանը վրայ ապահովալալու համար՝ պէտք է խնայութիւն կամ լաւ տնտեսութիւն ալ ունենայ անսոնց հետ : Ո՞եկն որ իր վաստրկածն ըստ պատշաճին խնայելով գործածել չգիտեր, կրնայ իր օրուան վաստրկածը նոյն օրը ուտելով՝ ետքը և ոչ դանկ մը թողուլ իր ետքիններուն : “ Դիրուկ սեղանը վատուժ կտակ մը կը թողու „ կ'ըսէ Հռիքարտոս Շարեմիտն : Ո՞րքափ Ճոխութիւններ փճացեր ոզմնչացեր են՝ կանանց իլիկն ու ասեղը մէկդի թողով սեղանի համադամներ պատրաստելնուն համար . և ա-

րանց բահն ու կայինը թողով՝ կրպակներ ժուռ գալուն համար : “ Ծակ որ հարստնալ կ'ուզես, կ'ըսէ Շարեմիտն ուրիշ օրագրութեան մը մէջ, չէ թէ միայն վաստրկիլ այլ նաև խնայելն ալ հետը մէկտեղ սորվէ „ : Հնդկաստան զլպանիա չկրցաւ հարըստացընել, ծախքը եկամտէն աւելի ըլլալուն համար :

Ո՞եկդի թողուցեկը ուրեմն փուձումում ծախքերնիդ, որ ալ ոչ ժամանակին խստութեանը, ոչ տրոց ծանրութեան և ոչ տներնուդ ապրուստին վրայ գանգատելու պատճառ ունենաք : Ո ամն զի խնչպէս կ'ըսէ Հռիքարտոս Շարեմիտն, “ կանայք ու գինին, խաղն ու խաբեբայութիւնը ստացուածքը կը

պղտիկցընեն ու կարօտութիւնը կը մեծցընեն,, . զարձեալ „ Ո՞էկ ախտդ մնուցանելու համար ըրած ծախքովդ՝ երկու տղայ կրնայիր պահել,, : Ո՞ւշ որ մաքերնիդ դրած էք թէ աս կամ ան համադամ կերակուրը , կամ երբեմն երբեմն բարելից սեղանները , փառաւոր հագուստները , կատարած մանրմունը հաճոյքները՝ ոչ երբէք մեծ բանի տեղ պիտի դրուին , յիշեցէք Հոկբարտոս Ռարեմտին ըսածը թէ , “ Քանի մը անգամուան քիչերը՝ մէկ շատ մը կ'ընեն,, : Դարձեալ , “ Ո՞ւժե ծախքերէ զգուշացիր , վասն զի պղտիկ առուակէ ահագին տուն մը կ'ողողուի ,, : Դարձեալ , “ Քմաց փափկութիւնը մուրացկանութեան կը տանի ,, : Եւ դարձեալ . “ Խնիւելքները սեղանը կը պատրաստեն , խելացիները պատրաստածը կ'ուտեն , :

Հիմայ դուք հոս ժողվուեր էք նորելուկ ու թանկագին բաներ գնելու , զորմաք ձեզի հարստութիւն կը կարծէք . բայց գիտցէք որ շատերնուդ մեծ վնասու պատճառ պիտի ըլլան անոնք : Դուք կը յուսաք և թերեւս կ'ուրախանաք ալ որ այդպէս աժան գնով կ'առնուք ատ բաները , բայց թէ որ ձեզի հարկաւոր չեն՝ միշտ սուղ են : Ո՞տքերնիդ բերէք Հոկբարտոս Ռարեմտին ան խօսքը , “ Ո՞ւշ որ աւելորդը գնես , շատ չանցած՝ հարկաւորը պիտի ծախես,, : Դարձեալ , “ Ո՞ժան բան գնելին առաջ քիչ մը մտածէ ,, : Որով ըսել կ'ուզէ՝ թէ այդ աժան կարծուած բանդ կրնայ դրսուանց միայն աժան ըլլալ , և գործքէդ զքեզ խափանելով աւելի վնասակար ըլլայ քան թէ օգտակար . վասն զի վերջէն կ'աւելցընէ թէ , “ Ո՞ժնութիւնը շատ տներ կործաներ է,, : Եւ խնչպէս նոյնը ուրիշ տեղ ալ կ'ըսէ , “ Ո՞չ բանին համար որ առնելն վերջը պիտի զղջայ մարդու ստակ տալ անխելքութիւն է,, : Եւ սակայն այս թերութիւնը առևետրոց մէջ անսպակաս է միշտ . “ Խելացի մարդիկ , կ'ըսէ Ռարեմիտն , ուրիշի վնասով խելք կը սորվին , իսկ անխելք-

ներն՝ իրենցմով հազիւ ,, . “ Լրամի անոնց որ օտարին չարիքը տեսնելով իրենց վրայ կը զգուշանան ,, : Ը ատմարդիկ որպէս զի կոնակնին զարդարուն զգեստներ ունենան՝ փորերնին անօթի թողուցին , ընտանիքնին առանց աւուր հացի : “ Փայլուն կերպասէ մետաքսը , ծիրանեգոյն մետաքսն ու բարակ չուխան , կ'ըսէ Հոկբարտոս Ռարեմիտն , խոհակերոցին կրակը կը մարեն ,, : Այսոք մեզի օգտակար ըլլալէն զատ , սուտ փափկութեան անուն մը հազիւ վրանին ունին : Օ ասոնք ձեռք ձգելու մեծ ջանք կ'ընենք՝ միայն արտաքին տեսքերնին խաչուելով : Անոր համար մարդկանց աւելորդ ու անքնական պիտոյքը հարկաւորէն ու բնականէն աւելի շատցան : Այս պատճառաւաս կ'ըսէ Հոկբարտոս Ռարեմիտն . “ Հարիւրաւոր կարօտութիւն ունեցողներէն՝ իրացընէ աղքատ հազիւ մէկ մը կը գտնուի ,, : Այս ասոնց նման փուծ ու մնոտի բաներու ետևէ ըլլալով շատ հարուստ մարդիկ յանկարծ զիրենք աղքատութեան մէջ կը գտնեն , և օգնութիւն կը խնդրեն ան մարդիկներէն որ քիչ մը առաջ կ'արհամարհէին , որոնք որ իրենց աշխատանքով ու խնայութեամբը բաներնին յաջողեցին :

Այս Ճմարտութիւնը յայտնի կը ստուգէ Հոկբարտոս Ռարեմտին ան խօսքը թէ , “ Ոտքի վրայ կեցող գեղջուկն աւելի հարուստ է քան զծնկի ընկած մեծատունը ,, : Այսպիսիք թէ որ քիչ մը ժառանգութեան տէր ալ ըլլան , որովհետեւ չեն գիտեր թէ ձեռքերնին եղածը ինչ միջոցով ու քրտինքով ներս եկեր են՝ անոնց վրայ անհոգ կ'ըլլան . ու իրենք իրենց մոքին մէջ կ'ըսեն թէ միշտ ցորեկ է , և զիշեր ոչ երբէք պիտի գայ . ես այսչափ ստացուածք ունիմ , մեծութիւն ունիմ , կ'արժէ որ այսպիսի մանր մունք ծախքերու վրայ ալ մըտածեմ : “ Տղաքն ու խենթերը , կ'ըսէ Հոկբարտոս Ռարեմիտն , կը կարձեն թէ քսան դահեկանը ու քսան տարին՝ լըմննալիք չունին . բայց սրնտուկէն միշտ հանելով և ոչ երբէք ներս

դարձնելով՝ մնտուկին՝ տակը շուտ կ'երենայ „. և թէ, “ ՞ ըհօրը ցամքելէն վերջը՝ ջրին յարգը յայտնի կ'ըլլայ „. : Ծակէտ աս բանս առաջուց ալ կրնային գիտնալ՝ թէ որ գիտցողին խորհուրդ հարցընելու ըլլային :

Վտրկին յարգը կ'ուզէք խմանալ, բարեկամք իմ, գնացէք ոսկի մը մէկէն փոխ ուզեցէք. վասն զի փոխ ուզելու համար ինչ ամօթ կը կրէ մարդ, փոխառուն լաւ կ'իմանայ. նոյնպէս նաև փոխատուն՝ երբոր տուած փոխն առնելու կ'երթայ : Իսյց Հոկտարտոս Ռարեմիտն աս նիւթիս վրայ ուրիշ խրատ ալ կուտայ, ու կ'ըսէ թէ “ ՞ զուցամոլութիւնը յայտնի խենթութիւն մըն է „. : “ Քու անմիտ հաջոյիցդ խորհուրդ հարցընելէն առաջ, մէյմը քսակիդ խորհուրդ հարցուր „. : Դարձեալ, “ ՞ մքարտաւանութիւն մուրացկան մըն է որ իր պիտոյքէն աւելի ձայն կ'արձըկէ, իսկ անոր լրբութեանը չափ չկայ „. : Ծակ որ այդ աչք խաբող բաներէն մէկը գնես, դեռ տասը հատն ալ պէտք է որ գնես որպէս զի զարդարանքդ ամբողջ ըլլայ : Ա ասն զի ինչպէս Հոկտարտոս Ռարեմիտն կ'ըսէ, “ ՞ չելի դիւրին է միտք եկած առջի փափաքը սանձել, բան թէ առջինին տեղիք տալով՝ ետքիները զապել, : ՞ ցքատն որ մեծատան նմանիլ կ'ուզէ, ան անմիտ գորտին կը նմանի որ ինք զինքն ուռեցընելով՝ եզան չափ ըլլալ կ'ուզէր : ՞ Եծ նաւեր կրնան վստահութք ծովը պատուել՝ խորն երթալ, բայց նաւակները նաւահանգստէն բաժնուելն ալ պէտք է զգուշանան : ՞ ս տեսակ խենթութիւններուն պատիժն հեռու չէ . վասն զի, ինչպէս կ'ըսէ Հոկտարտոս Ռարեմիտն, “ ՞ մքարտաւանութիւն՝ որ մնոտի հաջոյքներովն կէս օրը փորն կը լեցընէ՝ իրեն ընթրիքն կը գտնէ արհամարհութիւն : ՞ մքարտաւանութիւնն նախաձաշիկն առատութեամբ, կէս օրուան հացն աղքատութեամբ, ընթրիքն ամօթով „. : ՞ սկէց ՚ի զատ ինչ օգուտ կայ մեզի ցուցամութենէն, որուն պատճառաւը այնչափ ձանձրութիւն այնչափ վտանգներ վրա-

նիս կուգան. որ ոչ առողջութեան կ'օգնէ և ոչ ցաւերէ կը փրկէ . հապա ընդդհակառակն՝ անձնական օգուտ մը ընելէն վերջը՝ կործանումը կը փութացընէ : ՞ Ծակթեռնիկ մը ինչ է, ուրիշ բան չէ բայց զարդարուած թրթուր մը . զարդարէր մարդուն օրինակը թէ որ կ'ուզես՝ աս է „, կ'ըսէ Հոկտարտոս Ռարեմիտն :

Ի՞նչ անխելքութիւն է, մնոտի ու նշնին խաղաղիկներուն համար պարտքի տակ իյնալ : ՞ ս վաճառքի համար մեզի վեց ամիս միջոց կը տրուի վճարելու . և աս պայմանիս համար է թերեւս որ ձեզմէ ոմանք պատրաստ ստակ չունենալով ասանկ փոխ առեր են : Իսյց կ'աղաջեմ, կը մտածէք մէյմը թէ պարտքի տակ ինքզինք ձգելն ինչ ըսել է . ձեր կամաց ազատութիւնն ուրիշ տալ է : Ծակ որ սահմանեալ ժամանակին առած բաներնուդ գինը ըլլարէք, պարտատէրնիդ տեսնելու ժամանակը պիտի ամընաք, վախնալով հետը պիտի խօսիք, ցած պիտի երենաք, սուտ պատճաներ պիտի փնտուեք ինք զինքնիդ արդարացընելու . ետքը կամաց կամաց հաւատարմութիւննիդ պիտի կորսունցընէք, ու վերջապէս ինչուան ցած ու յայտնի ստախօսութիւններով ձեր անձանց պատիւն մէկ ստրկի պիտի ընէք : Ա ասն զի ինչպէս կ'ըսէ Հոկտարտոս Ռարեմիտն, “ ՞ բաջին յանցանքն ինք զինքը պարտքի տակ ձգելն է, երկրորդ՝ սուտ խօսելը „. : Դարձեալ, “ ՞ պարտքունեցողին քովին ստախօսութիւն չպակսիր „. : ՞ նդհակառակն աղատ եղած մարդը ուրիշ հետ խօսելու ոչ կ'ամընայ, և ոչ վախ կ'ունենայ : Իսկ աղքատութիւնը սովորաբար թէ քաջասրտութիւն և թէ գրեթէ ամէն տեսակ առաքինութիւն մարդուս ձեռքէն կ'առնէ . անոր համար իրաւացի կ'ըսէ աս խօսքը մեր Ռարեմիտը . ՞ Դժուարին բան է որ դատարկ տոպրակը լեցուն տոպրակի պէս շիտակ կենայ „. : Ծակ որ թագաւորը կամտերութիւնն բանտ ու կապանք սպառնար՝ ով որ համարձակէր իրմէ վեր իշխանի ձեւ ու զարդ մանե-

լու , ինչ կը կարծէք արդեօք , ըստիք պիտի թէ ինչու ազատ չենք , իշխանութիւն չունինք ուղաձնուս պէս հագուիլ կապուելու . աս կառավարութիւն չէ , յւսակայն դուք զձեզ այսպիսի բռնաւորութեան գերի կ'ընէք՝ պարտքով վրանիդ զարդարելով : Ձեր պարտատէրներն ունին իշխանութիւն՝ թէ որ տալիքնիդ հատուցանելու կարողութիւն չունենաք , ազատութիւննիդ ձեռքերնէդ առնելու և ինչուան բանտ զնելու : Ուղած բաներնիդ զնելէն վերջը՝ կրնայ ըլլալ որ գինը վճարելը ամենեւին մրտքերնէդ ալ չանցընէք . բայց չոհքարտոս Շարեմիտն կ'ըսէ թէ , “Պարտատեարցյիշողութիւնը քան զփոխառուներունը աւելի սուր է .” յւս դարձեալ , “Պարտատէրներն՝ աւելորդապաշտ օրացոյցի ամէն երես պրալուղ հետաքրքիր մարդու կը նմանին ,” Շանց ձեր իմանալուն կ'անցնի կ'երթայ ժամանակը . և դուք դեռ մտքերնէդ չանցուցած թէ տալիք ունինք վրձարելու , պարտատէրը դռներնիդ կուզայ իր առնելիքը պահանջելու : Բայց թէ որ տալիքնիդ ժամանակին վճարելու ջանք ունենայիք , ձեզի տուած միջոցը ինչպէս որ կը կարծեմ ամենակարծ պիտի երենար : “Ո՞եծ պաքը խիստ կարծէ անոնց համար՝ կ'ըսէ Շարեմիտն , որոնք որ զատկին պարտք ունին վճարելու ,” և “Ուրեմն թէ որ՝ ինչպէս կ'ըսէ նոյն Շարեմիտը՝ պարտք ունեցողը իր պարտատիրոջը գերին է , կտրեցէք ատ շղթան , ձեռքերնիդ բերէք ազատութիւննիդ ու ձեր անձանց սեպհական իշխանութիւնը : յուղէք աշխատասէր ու ազատ , եղէք լաւ տնտեսող ու ազատ ,” ։ Հիմա թերես այսպիսի վիճակի մէջ էք որ քիչ մը աւելորդ ծախք ընելը մեծ մնաս չերենար ձեզի , բայց ծերութիւննիդ մտածեցէք , և ան ատենուան կարօտութեան դիմացն հիմակուընէ առէք . չոհքարտոս Շարեմիտն կ'ըսէ . թէ “Շաւոտեան արեւը բոլոր օրը զդիմանար ,” և “Ասն զի վաստըկած շահեր-

նիդ անստոյգ է և անկայուն , իսկ ըրած ծախքերնիդ ստոյգ ու հաստատուն : “Իւելի դիւրին է , կ'ըսէ , երկու վառարան շինել , քան թէ մէկը միշտ վառ պահել ,” ։ Դարձեալ , “Իւելի լաւ է առանց ընթրիքի քնանալ՝ քան թէ պարտքով արթըննալ ,” և “Աստրկեցէք որքափ կրնաք , բայց վաստըկածնիդ լաւ պահեցէք :” Իհաւասիկ ձեզի անագը ոսկի դարձընելու նոր հընարք մը , կ'ըսէ Շոկքարտոս Շարեմիտն : Իս ալքիմիական քարը ձեռք ձգենէդ վերջը , ալ ոչ ժամանակի նեղութեան վրայ տրտունջ կ'ընէք , և ոչ տէրութեան հարկը վճարելու գժուարութիւն կը կրէք :

Իս վարդապետութիւնը , ով բարեկամք իմ , բանականութեան ու իմաստութեան վարդապետութիւնն է . բայց ի վերայ այսր ամենայնի պէտք չէ որ ոչ ձեր ժարտարութելը , ոչ խնայողութեանը և ոչ խոհեմութեանը վրայ չափէն աւելի վստահութիւն ունենաք , թէպէտ և ասոնք մէյմէկ գերազանց կատարելութիւններ ըլլան . վասն զի կրնան բոլորովին անպտուղ ըլլալ երբոր երկնից օրհնութիւնը վրանին չկայ : Խնդրեցէք ուրեմն խոնարհութեամբ աս օրհնութիւնը , և մի անգութերնաք անոնց վրայ , զորոնք որ անմանն կը կարծէք աս օրհնութենէս , հապալիքիթարեցէք զիրենք ու օգնեցէք անոնց :

•••••

ՃԸՐՈՒԹՅՈՒՆ որ ամառն օրն ՚ի բուն ծըռճըռալով էր անցուցէր . Երբ ձայնն հասաւ ձմռան ցրտուն Ու ցամքեցան դաշտք ու ծառեր . Ինչաւ եկաւ մրջիւնին տուն . “Դեռ , ըսաւ , հունտ չէի ժողվեր Զըմեռս հասաւ , հոգւոյդ սիրուն Քանի մը կուտ տուր , չէ մ'ըսեր ,” Մրջիւնն ըսաւ , “Պարոն ճըպիու Բոլոր ամառն ինչ կ'ընէիր ,” ։ — Երդ կ'երդէի ամէն ծառէ : — Ուրեմն հիմ՝ ալ գընա պարէ ,”

•••••